

Արարատի պատմութեան համար առաջ կամ 1862 թվականի մայիսի 1-ին  
Սահմանադրութեան առաջ կամ 1862 թվականի մայիսի 1-ին

Տարբերակ գիշեալ ամենաքաղաքացին առաջ կամ 1862 թվականի մայիսի 1-ին  
Տարբերակ գիշեալ ամենաքաղաքացին առաջ կամ 1862 թվականի մայիսի 1-ին

## ՀԱՅՈՒԹԵԱ ԱԴՅՈՐԵԱՅ

15 ՅՈՒՆԱՎՐ

Բ. ՏԱՐԻ 4862

ԹԻՒ 14

Լ. Ա. Ա. Մարդենի Շնոտանեաց  
մայրերու դաստիարակութիւնը ,  
կամ Մարդկային ազգին կամանց  
ձեռքով քաղաքակրթութիւնը՝ կոչ-  
ուած գիրքէն , Փարիզ 1853, Շար-  
քանդիեի վեցերորդ տպագրութե-  
նեն : Գիրք Ա , գլուխ Ա :

ԺՈՂՈՎՐԴՈՑ ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ  
ՎԵՅՑ ՏԵՂՄԱՐԴԻՆ ԾՃԵՑՈՒԹԻՒՆԸ

Մեր գարը կերպաւորուելու յամբ է .  
Քառասուն տարի է որ կը կռուինք , ու-  
ժան մը չորոշուիր . միտքերու վրայ ուր-  
պաւորուած ընդհանուր շարժումը կար-  
ծեա թէ միտքերը բաժնեիէ զատուրիշ օ-  
գուտ մըրած չէ . Ամեն բանի վրայ վէճ  
կ'ըլլայ , բանի մը վրայ սկզբունք չկայ . և  
Ճաշակի փափկութեան ու փիլիսոփայու-  
թեան վարդապետութեանցը պէս , բարոյ-  
ականին կանոններն ալ օրէնք ըլլալէ կը  
դադրին , քանի որ ան կանոնները կարծիք  
կ'ըլլան : Ճշմարտութեան հասնելու հա-  
մար՝ մեր դարուն միտքերն ամեն բանի  
մէջ երկու ծայրերն հասան . այնպէս որ  
մարդկային միտքը երբէք ոչ այսչափ ցած-  
ինկած , ոչ ալ այսչափ բարձր ելած ունէրու  
Ամենէն մտքի մօտ վարդապետութիւններէ  
ամենէն անիմաստ գործողութիւններու ,  
ամենէն փառաւոր գործողութիւններէ՝ ա-  
մենէն նուաստ վարդապետութիւններու  
անցանք : Փիլիսոփայ . քրիստոնեայ . աւե-  
տարսնող , թագաւորական (րոյալիսդ)

Գոնկերկանեան , Ճագսպէն ամենիքս ալ աշ-  
խարհի առջեւ մերթ կայսրութեան պաճու-  
ռակներով մերթ , անվարտիներուն ցըն-  
ցուախներովն ու մերթ յիսուսականութեան  
աղարսղոնով ծածկուած երկցանք . մէկ  
ձեռքերնիս մարդուս իրաւանցը վսեմտախ-  
տակն առած ատեննիս՝ մէկալ ձեռքերնիս  
Պահարարդին սուրը կամ բոպէսքիերին սակ-  
րըն առ ինք . անկում մէ անկում , ապաշաւէ  
ապաշաւ իյնալով վերջապէս մեզի պաշ-  
տելու չափ սիրելի եղած բաներուն մէջ  
անտարեր եղանք . Ան ատեն նախապա-  
շարումներէ ազատ ըլլալու , նախամաս-  
նութիւններէ հրաժարելու սկսանք . բա-  
նականութիւնն ալ իր տեղը հաստատուե-  
լու վրայ էր , և քաղաքակրթութիւնը մեծ-  
նալու կըսկսէր . բայց ան ատենն ալ բանա-  
կանութիւնը սկսանք կուռք բնել , ստաց-  
ուածքը ոչիր սկսաւ համարուիլ , արուես-  
տգիտութիւնը՝ բարոյական , ահարկու-  
թիւնը՝ քաղաքականութիւն , և Մարան՝  
առաքեալ ըրինք . այսպէս առաքինութիւնը  
պատժապարտ կ'ըլլար , ու պատժապար-  
տութիւնը՝ կ'աստուածանար . Զարմանալի  
կուրութիւն . Ակզենտներու աս ընդհա-  
նուր շփոթութեանը մէջ , աս արիւնալից  
ողքերգութենէն ետքը ուրշատերը սրտա-  
բեկ եղան , աս ծաղրալի կատակերգութե-  
նէն ետքը ուր շատերն ուշաթափ եղան ,  
բան մը մինակ , այն է՝ ամեն . մարդու իր  
անօխալութեանը վրայ ունեցած հաւատ-  
քը՝ հաստատուն մնաց :

Անտարակայս մէկը չիկրնար կարծել թէ  
աս այլանդակ վիճակն՝ իմաստութեան  
սկզբունքներէն յառաջ եկաւ . Մենէ մին-

չև Տէդարդ բաւական հեռաւորութիւն կայ, ան փիլիսոփան՝ որ քաջաքակրթեալ աշխարհին առջեն իր միտքը դատարկացուց ու նորէն զարդարեց . չթողուց որ մտքին մէջ բան մը մտնէ, մինչեւ որ անիկա չուսաւ ու չդատեց . դպրոցականութեան բաջադարիք մերժելով՝ իր բանին լուսոյն մէջ մինտուեց Ճշմարտութիւնը, աս փիլիսոփան կ'ըսնէք, մենէ բաւական հեռուէ . բայց և այնպէս անոր տռւած մզումն է որ Եւրոպիոյ վիճակը որոշեց : Մտաւոր աշխարհին մէջ երեւելի հանձարներու ձեռքով եւ դած յեղափոխութիւնները՝ միշտ վերջը դործունեայ աշխարհին կամ ժողովուրդին մէջ յեղափոխութիւն յառաջ կը բերեն . Մինչեւ ան առենը հաւատքը իմաստութեան չափին եղած էր . թէ փիլիսոփայական և թէ աստուածաբանական խնդիրներուն առմենն ալ սա երկու բառով կ'որշուէին . ավարդապետն ասուց, Արիստոտելին վարդապետութիւններն այնպէս որբազան էին ինչպէս Յիսուս Քրիստոսինը : Անոնք հաւատքաբանութիւններով կը պաշտպանուէին բայց երբոր իմաստասիրելու առ եղանակը բաւական չէր ըլլոր, ուրիշ եղանակ մը կը վնասուէր, խարոյներուն բոցը քանի մը դար վայդապետաց վերջին ապացոյցն էր, ինչպէս որ թնդանօթը թագաւորներուն վերջին ապացոյցն է :

Տէդարդ միշեալ վարդապետութիւնները քննութեան կոչեց . և առ մտածութիւնը մինակ, կրնանք ըսել . Եւրոպիոյ նոր խնդիք մը տռւաւ : Ան առենն էր որ մարդիկ վարդապետին հեղինակութեանը դէմ խօսելու համարձակեցան, և ամբողջ իւմացական աշխարհը՝ բանականութեան դատողութեանը հպատակեցաւ : Քսանու իրելք տարուան պաշտօնակալի մը (Օֆիսիկ) խզմանանքին քննութիւնը կոչուած հարիւր էջով աետարակ մը, որն որ զինուորական վրանի տակ խորհրդածուած, ու խորին միայնութեան մը պարապութեանը մէջ գրուած էր, ժողովրդոց ու թագաւորաց վիճակն փոխեց . Զարմանք, տեսրակին ցուցուցած ձամբան՝ դպրոցականութեան սխալմանցը դէմ էր, ինչպէս ժողովրդոց ու թագաւորաց բախտը փոխեց : Անիկա դպրոցականութեան սխալ-

ներուն դէմէր, բայց անանկ սխալներու զորոնք դպրոցը իշխանաբար . կը սորվեցը նէր, և ան ատենուան ընկերական դրութիւնն ան սխալներուն վրայ կը կենար . Տէդարդ փիլիսոփայութիւնը բարեկարգելու ելած ատենը՝ միթէ չգիտցած թէ քաղաքակրթութիւնն ալ կը փոխէ : Բայց որոնք էին ան ատեն երկրիս իշխանութիւնները, և բանականութեան լուսոյն առաջին փայլումէն անոնց ամենն ալ ի՞նչպէս կօրծանեցան :

Ճշմարիտ է թէ Լութեր աս աշխատութիւնը շատ առաջ սկսու, բայց անոր նըսպատակն ուրիշ էր . անիկա առանց հաւատքը կործանելու մաքրել կ'ուզէր, և անոր ատենը վիճաքանութիւնը աստուածաբանութեան մէջ մնաց : Տէդարդ, աւելի յանդուգն, վէճը փիլիսոփայութեան մէջ վերցուց . ասոր տարակոյսը որ դպրոցականութեան դէմ ուղղուած էր, բայրո աւանդութեանց հարուած տռւաւ . ան ատենէն Ճշմարտութիւնը երեւան ելաւ, և անանկ ուժգին եղաւ ցնցումը որ աստուածաբանական շինուածը կործանեցաւ :

Հոս պէտք է խոռոչվանիլ թէ Տէդարդին կատարած ղացտօնը, թէ պէտ վսեմ, բայց անկատար եղաւ, անիկա սխալմունքէ մեզ ազատելու սկզբունքը յայտնեց, բայց մեզ Ճշմարտութեան մէջ գնելու ըսկզբունքին վրայով խարուեցաւ : “ Ռըմարտութեան հասնելու համար ”, կըսէ, “ կեանքին մէջ անգամ մը մարդս իր ընդունած կարծիքներուն բոլորն ալ մէկի ընելու, և իր ծանօթութիւններուն շէնքը նորէն շինելու է ” : Զարմանալի աշխատութիւն . Խորհող Քաղիան Տէդարդին օրինակին հետեւելով աս աշխատութիւնը կըեց . և զինքը լափող դասդերէն, նախամանութիւններէն, սնապաշտութիւններէն, նախապաշտարումներէն, բոլոր մոլորութիւններէն ու մոլութիւններէն անով յանկարծ ազատեցաւ : Բայց երբոր ան աւերակներով նոր շէնքը մը շինելու ժամանակին եկաւ, իւրաքանչիւրոք եր բանականութիւնը դատարար բռնեց, ու միութիւնը պակսեցաւ : Անեն մարդ սկզբունք կը փընտեր, բայց կարծիքէ ուրիշ բան չէր գըննէր : Ան ատեն, հասարակաց հեղինակու-

Թիւն մը չըլլալուն համար, Տէգարդին  
Հեղինակութեամբը՝ ամեն մարդ. իր իմա-  
ցականութիւնն. իրեն գերագոյն իշխան ը-  
րաւ. այսպէս բաժանում, վէճ, անիշխա-  
նութիւն յառաջեկան, և դարձքասի մէջ  
ինկաւ :

Հիմա մեր գտնուած է առ եւ . բը-  
ժշկաւելու ախտն առ եւ . արդարեւ դժուա-  
րին ձեռնարկութիւն , բայց մեր փրկու-  
թիւնն այսօրուան օրու մինակ ասոր յաջո-  
ղութեամբը՝ կրնայ սկսիլ . Իրաւ մարդս  
ստութենէ քաշել համել , և կիրքերուն ու  
կարծիքներուն հեղեղին մեջէն անփկա-  
պէս ՚ի ճշմարտութիւն առաջնորդել պէտք  
է . քաղաքակրթեալ աշխարհը բարոյա-  
կան աշխարհին հրամանցը վրայ նորէն շի-  
նել , և ազատութիւնը փրկելու համար՝  
ցոխութենէ ելլել պէտք է . մանկավարժ-  
ներն ու օրէնսդիրները աս ընելու կարող  
չեն , աս յեղափոխութիւնները ոչ առեան  
ներու (Շնիպիւն) : ոչ ժողովակներու (Ժլեն)՝  
ոչ վարժարաններու մէջ , ոչ օթէնքներով ,  
ոչ կանոնագրութիւններով կրնայ կատար-  
ուիլ : Երկրիս թագաւորներէն թան մը չը-  
պահանջենք : Անոնք ինչո՞ւ համար ապա-  
գային վրայ զբաղին , թանի որ վաղուան  
համար անդամ ասոյդ չեն : Հասարակաց  
կրթութենէն ալ թան մը չպահանջենք .  
հասարակաց կրթութիւնն ի՞նչպէս կրնայ  
բարի քաղաքացիներ շինել , անկէ մինակ  
աղէկ ուսանողներ կը պահանջենք . ժողո-  
վուրդ մը՝ առանց կրօնիք՝ կրնայ դպրոց-  
ներ՝ վարժարաններ՝ դիտութիւն ունենալ ,  
և ոչ աւելի ինչ : Ուրեմն վնասենք անանկ  
իշխանութիւն մը օր ամէն ժամու , ամեն  
վայրկենի , ամեն դարու է . իշխանութիւն  
մը որ անկործանելի , անխոռնջ , իր գործին  
վրայ խանդակաթ է , և ամբողջ ընկերու-  
թիւնը պատած բոլորած է . ընտանեաց  
դիմենք , ընտանեաց , հայրենեաց և մարդ-  
կութեան համար ընտանիքէն օգնութիւն  
խնդրենք : Եր կիրքերովք կուրացած մարդն  
անդունդին եզերքը կը քալէ , բայց իր զա-  
ւակն ալ անոր մէջ կործանել չուզէր :

Մայր մը իր սիրած զաւկին համար կրնայ  
հարստութիւն ըլջաւ , կրնայ անոր համար  
մեծութիւն երացել . բայց կը զարհուրի

Երբոր իրեն ըսուի . Աս մանկիկը զոր դուն  
այդչափ կը սիրես , զոր քու կաթովդ կը  
մնուցանես , որուն այդչափ գգուանք կու-  
տաս , բոպէսթիերին հետեղ մը ըլլալէ  
ետքը՝ դլխատութեան բեմին վրայ պիտի  
սպանուի : Կորսուած , խօսքառ կորսուած է  
նոր ծնող սերունդը , եթէ ամեն ընտան-  
եաց մէջ 'ի նոգասա՛ ձշմարտութեան ձայն  
մը չի բարձրանար . Ձշմարտութիւնն է որ  
մեզի կը պակսի . Ձշմարտութիւնը , հոգւոյն  
մի միայն էեանքն ու մարդկային սեաին մի  
միայն առաջայն :

Բաց ինչ ձայն է ան որուն ճարտար-  
խոսութիւնը մեղմով մեր հոգւոյն մինչեւ  
խորը պիտի տղոսկի , և մեր զաւկներուն  
պիտի տայ լսել ան յաւիտենական պատ-  
ռուերները զբրս բնաւ յեղափոխութիւն մը  
չի կրնար կործանել : Ամեն ընթառնելքի մէջ  
անուես առնուած տատուածութիւն մը  
կայ , որուն կարողութիւնն անդ իմադրելի  
ու բարութիւնն անսպառ է , որուն կեանքը  
մեր կեանքն է , որ մեր ուրախութենքնէն  
ուրիշ ուրախութիւն , մեր երջանկութե-  
նէն ուրիշ երջանկութիւն չըւնի . որուն  
բալոր զօրութիւնն ՚ի սիրոյ յառաջ կուգայ ,  
ասոր պիտի պաղատինք : Բայց մեր իզներն  
անոր ուղղելէ , մեր հայրենեաց փառքնու-  
զաւկներուն երջանկութիւնն անկէ խընդ-  
րելէ առաջ՝ սորմինք թէ՝ մեր օրերն՝ այս-  
շափ կարեոր ու ասանկ նոր նիւթի մը հա-  
մար ինչ բաներ եղած են : Երբոր գործին  
ընդարձակութիւնը կը ճանչնանք , ան ա-  
ռեն գործառորն հրաւիրելու ժամանակ է :

Վարողէոն օր մը Մատամ Գամբանին  
կ'ըսէր . «դաստիարակութեան հին գրու-  
թիւններն անպիտան են , աղէկի մեծնալու-  
համար դաղիոյ մէջ պատանեաց ինչ բան  
կը պակսի : » Մայրերո . պատասխանեց  
տիկինը . Կայտն աս խօսքէն զարնուեցաւ .  
մտքին խորհուրդը կերպարանքէն ցայտեց ,  
«Աղէկի , ըսաւ , ահա դաստիարակութեան  
ամբողջ գրութիւն մը . պէտք է , տիկին ,  
զաւկներ մեծցնել դիտցող մայրեր հաս-  
ցունենքո՞ :

Ա Խորին խօսքը մեր գլուխին բռւննիւ  
թըն է : Ներկայ սերունդէն բան մը չըս-  
պատելով , մեր հասարակաց դաստիարա-

կութեան վրայ ալ յոյս չունենալով մենք  
մեջի ըսինք . «Պէտք է որ զաւկներ մեծ-  
ցնել գիտցող մայրեր հասցունենք» :

## ԵՓԻՒԽԱԴՐԱԿԱՆ ԱԵԼԵԿՈՒԹԻՒՆ

Եդիպոս թէ գիրբռվն և թէ պատմու-  
թեամբն, Ափրիկէի ամենէն երկելի ու հե-  
տաքրքրական մասն է . Եդիպոսի պատ-  
մութիւնն աղէկ միտք առնելու համար՝  
հարկէ որ անիկա քանի մը ժամանակնե-  
րու ենք բաժնենք .

Եդիպոսի մէջ եղած մեծ փոփոխու-  
թիւններուն նայելով որովք առ երկիրն  
ատեն ատեն գրեթէ բոլորովին կերպա-  
րանափոխ եղած է, անոր պատմութիւնը  
կրնանք առ երեք գլխաւոր ժամանակիներու-  
բաժնել, Եդիպոտական ժամանակ, Յունա-  
կան ժամանակ և Մահմետական ժամա-  
նակ .

Եդիպոտական ժամանակին պատմութիւ-  
նըն առ երկիրն, թէպէտ ամենէն մթին,  
բայց ամենէն հին և հետաքրքրական պատ-  
մութիւնն է : Եդիպոտակի պատմութեանն առ  
ժամանակին մէջ դիտողներեան արժանի  
կետերը երկցնել մասնաւոր յօդուածի մը  
գործ է, ուր անոր ժողովուրդներուն ըս-  
կզբանը, ցեղին բնաւորութեանը, կը-  
րօնքին, ընկերական ու քաղաքական որ-  
պիսութեանցը վրայ խօսիլ հարկ է .

Ո՞եր միտքն առ յօդուածով Ափրիկէի  
վրայ աշխարհագրական տեղեկութիւն մը  
տալ ըլլալով հռն Եդիպոտակի ոչ առ ամե-  
նէն հին, և, ինչպէս ըսինք, ամենէն հե-  
տաքրքրական ժամանակին, ոչ ալ յաջորդ  
երկու ժամանակներուն պատմութեանը  
վրայ խօսիլ է . այլ մինակ անոր հին աշ-  
խարհագրական բաժանումներուն վրայ  
համառօտիւպիտի խօսինք, ինչպէս որ իննե-  
րորդ թուով Ափրիկէի ուրիշ քանի մը ե-  
րեկելի մասերուն համար ըրինք, բայց և  
այնպէս գոնէ սաշատի առաջուց գիտեալ  
պէտք է, որ Հին Եդիպոտով, կամ, ինչ-  
պէս ըսինք, Եդիպոտական ժամանակը  
դարձեալ երկուք է . նախ՝ հին Եդիպոտաց-

ւոց անկախ ժամանակը, որ անոնց խոր-  
հրդաւոր ժամանակն է . առ ժամանակը  
մինչև 525 (Նիւ . Ք . ԶՔ .) կը հասնի,  
ուր այլ և այլ բնիկ կամ գրեթէ բնիկ  
թագաւորներ անկախ առ երկրին մեջ տի-  
րած են . երկրորդ Պարսից իշխանութեա-  
մանակը, որոնք հին Լոդիպոտական աղդին ան-  
կախութիւն վերցնելով մինչև 332 (Նիւ . Ք .  
ԶՔ .) անիկա գրեթէ նուածուած պահե-  
ցին . 332էն ետքը կը սկսի Յունական  
ժամանակը . քանզի Աղեքասնդր մեծ 332ին  
բոլոր Պարսից տերութեանը հետ առ եր-  
կիրն ալ նուածեց, որմէ Լազիտեանց, այս-  
ինքն Պաղոմեանց անցաւ մինչև Աղեստրա,  
այսինքն մինչև 30 (Նիւ . Ք . ՔԳ .) . Հոռ-  
մայեցիք իրենց ընդարձակ պետութեանը  
մէկ գաւառն ըրին առ երկիրը 29ին (Նիւ .  
Ք . զք .) և նուածեալ պահեցին մինչև  
638 . Պաղոմեանց ժամանակէն մինչև Հը-  
ռոմայեցւոց իշխանութեան Լոդիպոտակի մէջ  
վերջանալը (29 Նիւ . Ք . զք . - 638 . յ .  
ք .) . Եդիպոտոս լեզուով և ուրիշ ամեն  
մառամբ յունացած էր . Եդիպոտոս 638ին  
Պաղոտատի խալիֆաներուն տակ նուածե-  
ցաւ, և անկէ մինչև հիմա Եդիպոտոս լեզ-  
ուով, կրօնով և ուրիշ ամեն մառամբ Ա-  
րապու մահմետական է .

Եդիպոտոս ըսելով հիները յատկապէս  
նեղոսի հովիտը կ'իմանային Անոր Արե-  
ելեան դին՝ Ամիոյ մէկ մասը կը կարծուէր  
ու Եդիպոտական Արքէիս կը կոչուէր . իսկ  
Արեմտեան դին՝ Լիբիոյ մէկ մասը հա-  
մարուած էր .

Յոյնք ընդհանրապէս Ափրիկէն լիրիա  
կը կոչէին . բայց լիրիա անուամբ մանաւ-  
անդ Եդիպոտոսի արեմտեան դին եղած եր-  
կիրները կ'իմացուէին, որը են՝ Պարգայի  
անապատը, այժմու Դրիփոլիի պէյութիւ-  
նը, Գորտոփանի, Տարֆուրի անապատները  
և այլն . այսինքն հիւսիւսէն Միջերկրական  
ծովուն եղերքէն դէպ ի՞ հարաւ Եդիպո-  
տոսի և լուրիս արեմտեան դին եղած  
Ափրիկէի մասը . Հիններուն Լիբիան աս է .  
Լուրերը լիրիա անունը հետեւեալ կեր-  
պով սկսաւ առնուիլ . լիբիան ներքին կոչ-  
ուեցան Արևու լեռներուն հարաւային  
կողմն եղած երկիրները . այսինքն՝ հարաւ-

ային Մարմոգգայ , Սահարա և Սեաստան (Նէլէնի) . որչափ որ հիներէն ձանցը ուած էր . 2 . 1 . իբէտ Արքային կոչուեցաւ հիներուն լիբիան , մանաւանդ ան ծովեղերեայ մասը՝ որ Եգիպտոսի և Դրիփոլիոյ մէջ տեղնէ . Աս արքային իբէտ կոչուած ծովեղերքն ալ գարձեալ երկու բաժնուեցաւ . Եգիպտոսու Կիւրենականին մեջտեղի մասը՝ վերին լիբէտ կոչուեցաւ . խոկ կիւրենականին կամ Պենտապոլիսն մինչև Դրիփոլիա եղած մասը՝ Սորին լիբէտ :

Արդ բուն Եգիպտոսը որով , ինչպէս ըստնք , Աեղոսի հովետը կ'իմացուէր , խիստ զաղեմի ժամանակներ , այսինքն բուն Եգիպտոսի թաքառորացմանակները Յնքաժին կը բաժնուէր , որոնք Օրէնք կը կոչուէին . ասոնցմէ 26ը հարաւային մասին մէջն էր , որ Մարին կը կոչուէր , և 10 հատը Հիւսիւսային մասին մէջ , որ Սոհէտ կ'անուանուէր . խոկ Յոյնք Եգիպտոս 40 Օրէնքաժնեցին . 17 Թէբայիդի կամ ԲարձրԵդիպտոսի մէջ էր , որ Եգիպտոսի Հարաւային մասն էր . Խօթը հատը միջն Եգիպտոսի մէջ էր , որ Եօթնօրինեան ըստուեցաւ սահմանը մինչև Մեմբրիսի հասնէր . մընացած 16ն ալ խոնարհագոյն կամ Տէւշտ կոչուած մասին մէջ էր , որ Եգիպտոսի հիւսիւսային մասն էր :

Եգիպտոսիք բուն Եգիպտոս 36 օրէնքի բաժնելէ ետքը՝ Եգիպտոսական Արաբիան ալ և օրէնքի բաժնած էին . ասկէ զատ հիներուն 1 իբիան ալ՝ որ Եգիպտոսի մասն էր , քանի մը օրէնք կը բաժնուէր :

Խոկ Յոյնք բուն Եգիպտոս 40 օրէնք բաժնելէ ետքը՝ արեելեան դին ՚6 , և արեմտեան դին՝ , օրէնք բաժնեցին , որով ըստ Յունաց Եգիպտոս 53 օրէնք բաժնուած էր :

Պարսից իշխանութեան ատենը՝ Դարեհ Եգիպտոսը չորրորդ Սատրապութեան մաս ըրաւ , բայց օրէնքներու բաժնումը պահեց . նոյնպէս Պաղումեանք և Հոօմայեցոց առջի կայսրները . բայց Դ . դարուն , Հոռմայեցիք Եգիպտոս թէմըրին , ու 6 գաւառ բաժնեցին 1 . վերին 1 իբիան հիւսիւսէն . գլխաւոր քաղաքն էր Կիւր-

բենէ . 2 . Ստորին 1 իբիա արեմուտքէն գլ . քղք . Հարեեդոն . 3 . Բուն Եգիպտոսն հիւսիւսէն . գլ . քղք . Աղեքսանդրիա . 4 . Օդոստամնեա՝ արեելեան հիւսիւսէն . գլ . քղք . Բելուզ . 5 . Եգիպտական Արկադիա . մէջտեղը . և Թէբայիդ՝ հարաւէն . գլ . քղք . Թիւրէ :

Մինչև հիմա խօսեցանք Ափրիկէի մէջ հիներուն ծանօթ եղած երկիրներուն վրայ , որոնք էին , Մաւրիտանիա , Նումիա , բուն Ափրիկէ և Դրիփոլիա (Կարգեդանացւց երկիրները) Վիւրենականն ու Եգիպտոս , Ասոնք ամենը կարդաւ Ափրիկէի հիւսիւսային և Միջերկրական ծովուն հարաւային եղերքն էին . ինչպէս արդէն ըստ ենք . հիները Ափրիկէի վրայ մեղի չափ ծանօթութիւն չունեին . բայց և այնպէս կանքանի մը երկիրներ որոնց վրայ հիները քիչչացատ ծանօթութիւն մը ունեին : Ասոնք են Եթովպիան որով Եգիպտոսի հարաւային սահմանէն անդին եղած երկիրը կ'իմանային , և Աղլաս չեռներուն հարաւային սահմանին վրայ եղած երկիրները :

1 . Ա. Ենովիտա . Եթովպիա անունը հնոց մէջ խիստ ընդհանուր և տարտամնշանակութիւն մունէր . Անոնք Եգիպտոսի հարաւային սահմանէն անդին դէպ ՚ի հարաւողը երկիրներուն Եթովպիա անունը կուտային , կամաց կամաց աս անունը մասնաւորելով Եթովպիա կը կոչէին լերին Աեղոսի բունը հովետը , ուր այժմու Նուափիան , Ապիսոսինիան (Հապէլ) , Գորտոֆանը , Տարֆուրը և ուրիշ երկիրները կը պարունակուէին : Հիներն իրենց աս Եթովպիա կոչած երկրին մէջ՝ շատ մը ազգերու անուն կուտան . նախ Մերովէի Եթովպացիք որոնց մայրաքաղաքն էր Մէրովէ . Պըլեմմիացիք՝ Մէրովէի արեելեան դին . Նուափիացիք՝ Մէրովէի արեմտեան դին . Սեմպէրիացիք՝ Մէրովէի հարաւային դին որ հիմակուան չափէն է : Ասոնցմէ ետքը կուգային Փղակերները , Զայլամնակերներն ու Օձակերները : ասոնք ամենն ալ դէպ ՚ի

Հարաւ մինչեւ այժմու թարելուսոյ երկիրը  
ցլուած կը կարծուէին : Իսկ կարմիր ծո-  
վուն եզերքին վլոյ Եղիպտոսի հարաւա-  
յին սահմանէն մինչեւ Պատ էլ Մանտէլի  
նեղութը, բնակող ժողովուրդները Դրսկ-  
լուացիկ կը կոչուէին : Ասոնցմէ անդին դեպ  
՚ի հարաւ եղող ժողովուրդները կը կոչուէ-  
ին կարգաւ՝ Ձկնակերներ, Մատկերներ և  
Կրէակերներ (կրեայ ու տողներ), և Երկայ-  
նակեացները՝ որոնց համար կ'ըսուէլը թէ  
120, մինչեւ 150 տարի կ'ապրէին : Բայց հի-  
ներուն առ երկիրներուն և ազգերուն վը-  
րայ ունեցած տեղեկութիւնը անստոյգ և  
անհիմն էր : Հռոմայեցիք Եղիպտոսի տի-  
րելէ ետքը՝ Եթովպիս հիւսիսային : Մասն  
ալ նուաճեցին . և, Եթովպիս անդը հան-  
դիւնական կը եցին :

Ավարիկէի հիւսիւսային երկիրներուն,  
այսինքն Մաւրիտանիոյ և Սումիտոյ հա-  
րաւային սահմաննէն անդին գտնուող երկիր-  
ներուն և անոնց բնակիչներուն վրայ ալ  
հնոց մէջ՝ շատքէ և ազօտ տեղեկութիւն  
կար։ Հիները կը ճանչնային նախ՝ կեդու-  
լիան. այսպէս կը կոչուեր Աղլաս լեռնե-  
րու հարաւային արևմտեան դին եղող մա-  
սը, որուն սահմանն էր արևմուտքէն Աղ-  
լանտեան ովկիանոսը, հարաւեն Սահարա,  
արևմուտքէն Կարամանդներուն երկիրը։  
Կեդուլիոյ բնակիչներուն ալ՝ հիներն այլ  
և այլ անուններ կուտային, որոնց գլուխ-  
ուորներն էին բուն կեդուլացին և Սև  
կեդուլացիք։ Կարբեգոնացիք իրենց բա-  
նակին մէջ շատ վարձկան զինուորներ կ'ու-  
նենային։ Երորորդ՝ Կարմանդներուն երկիրը  
որն որ արևմուտքէն կեդուլիոյ սահմա-  
նակից էր։ Կարամանդները մինչև Սահա-  
րայի անապատին մէջ տարածուած էին և  
կուռնելիս Պալպոս հռոմայեցի հիւսա-  
տոսը (40 նխ. ք. զք.) աս աղդերուն մէջ  
երեւելի արշաւանք մը ըրաւ։ Սահարա  
անապատէն անդին դէպ ՚ի հարաւ հի-  
մակուռան Սևերու երկրին կամ Սևանանին  
վրայ, որ Ավրիկէի բօլոր միջին ու հա-  
րաւային արևմտեան մասն է, հիները  
ամենենին ուեղեւեկութիւն չունեին. ուր մե-

Ժամանակներուն տեղեկութիւնն աս եր-  
կիներուն վրայ, ոչ միայն շատ ընդար-  
ձակ ու մասնաւորէ, այլև օր ըստօրէ ըն-  
դարձակուելու ու ստուգուելու վրայ է։  
Միքրիկէի վրայ հին աշխարհագրական  
տեղեկութիւննեւ կը տեսնուի որ  
Վախէ երկրիս աս մասին մէջ հիւեփւ-  
սային եզերքը կամ Միջեկրական ծովուն  
եզերքն ու Եդիստոսս էր, ուր քաղաքա-  
կրթեալ ազգեւ կը բնակիէին, որոնք Ասմայ-  
ւն և Վերսպայէն հոն գաղթած ըլլուսվ  
բնիկ վայրենի բնակիչները դէպ ՚ի հարա-  
մղած էին։

Եղբայրոց՝ հիներն ալ մեզի պէս Ափրի-  
կէի մէջ բնիկ վայրենի ցեղերու պատա-  
հած էին, որոնց սկիզբն անծանօթ ժա-  
մանակներէ է :

Հայերէն թէտարոն մը բացուած  
ըլլալուն վրայ մէջնուայի համա-  
սիս լրագրին մէջ հետեւեալ յօդ-  
ուածր կը կարուանք :

Առաջին վերաբերեալ ՏԵՇ ԳԱՂԱՆԻՔ Տը և  
աւելի ՏԵՇ աւելով Տը :

Հարիւր յիսուն տարուընէ ՚ի վեր ազգն  
ազգամիրութեան յորդորելու համար մի-  
շոց չեմ մաց որ ձեռք չառնուէր : Աերջին  
ժամանակներս բառը լին մը լրադիր նոյն բա-  
նըն ամենն օր ազգին կը քարողէ, տասուեր-  
էու տուզինա ընկերութիւն ալ դարձեալ  
նոյնն ազդին մէջ յառաջքերելու կ'աշխա-  
տի : Չուր ջանք, անօդուա վաստակ : Ա-  
ւելի խելացիներն՝ ազգամիրութեան բուն  
դաշտնիքը փնտաւեցին, ու վերջապէս դտան  
և սա է :

ԹԵԱԹՐՈՆ

Կամ յստակ հայեցի լեզուով, թատրոնը,  
քանզի օտար բառեր չդորժածեն ալ ազ-  
դասիրութիւն մըն է. ուստի, ոչ թէաթրո-  
այլ թատրօն, կամ թատր. բառին գօրու-  
թիւնն ալ առ է, Ազգին ազգասիրութեան  
կայան կամ կեդրոն մը :

Հայութիւնը կազմութել է վայրապար վանքերու, դպրոցներու, ընկերութեանց,

գիրերու, լրագիրներու մէջ, Հիւնքեար խակելէսին, մինչև Ատանա անգամ փնտը ռողմեր եղան. ուր անիկա Բերայի մէջ և քթերնուս տակն է եղեր. հարիւր հազար անգամ անոր առջեկն անցած դարցած ու տեսած ենք. գոհութիւն Աստուծոյ անիկա հիմա դատակը ու պատերու մէջ առինք. ազգասիրութեան գաղտնիքն ալայութեան մեր՝ ձեռքէն փախչելիք չունի :

Այսուհետեւ ազգին ազգասիրութեանը վրայ տարակուսողը՝ Աւրայի Թատրոնն հըս բամմէ ու տեսնէ. Վրբ բոլոր ընկերութիւններն անապատ, ընթերցարաններն անապատ, մնառակները. Թափուր ու տոմսակները բաց են, Գէյօլուրի թէաթրօն, քաւլիցի՝ Գերայի թատրոնը շէն և ապատ է. մեծամեծը՝ հոն, երևելիներն հոն, եռափշ հոն, ազգատն՝ հոն, գերդաստաններ՝ հոն, լեցուն, զեղուն, ամեն մարդ գիշերով ըստակը ձեռքը, իր ոտքովն ազգասիրութեան գործը կատարելու կ'երթայ. ոհ, երջանիկ դար, ոհ բարեբախտ օրեր. զը այս էպիւ և ունին ոչ լւառ և դիմիրա հարդայ ոչ անիտ : Ո՛վ միւնատի, միթէ կրնաս այլ և ազաղակել թէ Ազգասիրութիւն չկայ. Թատրոնն հրամմէ ու տես. այնչափ ժողովքներու հազիւ թէ հարիւր հոգի կուտադր, հոս թատրոնի հրատարակութեամբ մը հազարաւոր անձինք կը հաւըսին . և տոմսակներն ալամսադլիսուն, տարեգըլսիսուն, տարեգըլսիսուն նոր նոր գայթենէր կանիկի կանխիկի վճարեն: Խեցի՝ աշխատիրութիւնը գերեզմանի մէջ մէկտեղ չպատկելու համար արիւն թափող լուսաւորչականն ու ջունիլեանը հոն իրարու քով կը նստին : Հըսումէ ական, էջմիածնական, Արբացի, Գուշէցի, Էնիւցի, Սպամանցի, լուսաւորեալ, խաւարեալ, ամենը գիրկ գրկի, հաւը մամիտ, համակարծիք մէկտեղ կը խնդան, մէկտեղ կուլան, մէկտեղ ազգասիրութիւն կը ցուցնեն : Աս ազգին մէջ միութիւն չըլւար՝ ըսողներ, ուր էք, ոհ, չար վասակներ տեսնենք միթէ առաջ ձեր մատուցներուն պիտի կարենա՞ք փաթթել : Եղիշէն անգամ եթէ ողջ ըլլար, հիմա իր լեզուն փոխելով պիտի ըսէր. Թատրոնականութիւնն է մայր բարեաց, անթատրոնականութիւնն ծնող աշրեաց : Բայց որովհետեւ Թատրոնին հորի-

զոնէն ազգին ծաղելու բարիքներուն վըրայ խանգացողներ (Հքաշողներ) կան, հարկաւ զանիկաբամբասողներ ալ պիտի գրտնուին : Լոթէ Աստուած ուզէ . ասոնք ալ մէկիկ մէկիկ Ստաբենին մախաղը կը մըտնեն . և շիտակի Ստաբենին թէ բազկին և թէ բրին կրնանքը բաջ վստահիլ, տարակոյս ալ չունիքն որ ազգասիրութիւնն բնչաստիճանի է: Թէ պէտ Ազգին մէջէն ճարտար գրիչներ ասոնք մի ըստ միոջէ դրի պիտի առնեն, աս մասին դանի մը աեղեկութիւններ հիմակութիւններին տալը մեզի ալ պարագէ : Ինչպէս որ մէկ կողմանէ պատմիչներուն աշխարհին ուրիշ մեծամեծ դէպքերը գրի տառմ առենքը միւս կողմանէ մենք ալ մեր լրագրին մէջ զանոնք կը պատմնեք : Աս պարտաւորութիւնը կը ճանշնանք, բայց գործադրութեանը գեռ անբաւական ըլլանիս ալ կը խաստովանինք : Ամեն մարդ մեզի իրաւունք կուտայ թէ ազգին կենացն ու մահուանը պատճառ ըլլալու առանք կարեսը գործ մը՝ մէկ տեսութեամբ չի կրնար կշռուիլ . կամ գէթ մեր ըովն այնչափ սուր տեսութիւն չիկայ :

Ո՞նք մեր առջի տեսութեանը՝ մէջ կը հիմաննք, երկրորդին մէջ ուշագիր կ'ըլանք ու երրորդին մէջ կը դատենք ու կը կշռենք : Աս երեք տեսութիւնը չկատարած՝ հիմնական բան մը չենք կրնար ըսել. բայց բոլորին ալ լռած չըլլալու համար սա կերպով հարեանցի կ'ըսենք :

Դերասաններէն ոմանց վրայ խօսուածք կայ՝ շարժուածք չկայ. ոմանց վրայ ալ շարժուածք կայ՝ խօսուածք չկայ : Ոմանք մեքենայով շրթունք կը շարժեն, ոմանք ալ մեքենայով ձեռք կը շարժեն . եթէ ափոքը թերութիւնն անհետ ըլլայ, հանդիսատեսները՝ Ստաբենին պէս կենդանի շրթունք ու կենդանի ձեռքեր պիտի տեսնեն : Մէկը պիտի առաջ միութիւն ալ աշխատանի մէջ, իրենքն որ խազերդութեան ատենը միշտ օրիորդներուն յիշեցնէ թէ, աեսարանին մէջ, իրենք Ազգաւի կամ Ա-

բուլչեն, այլ ջէրպինէթ ու լասէնթ են. և թէ՛. Մոլիկը իւ կատակերգութեանը մէջը Աղաւնի և Արուռչէ զկայ. բայց աս ալ չուզ-զուելու բան մը չէ ասոնցմէ զատ, մէջ տեղի ջահուն մուերն ու րիշ կերպով մը վասելուն հնարը եթէ գտնուի, ու ջահին տակը նրա-սողներն սրարմաշէթին ] կաթիլներովը Ճէփճէրմակ չըլլան, կը կարծենք թէ թառ- րոնին վրայ ուրիշ պակութիւններ գտնուզ- ներն՝ արդարութեան սահմանէն դուրս ելած կ'ըլլան. 'Ի վախճանի և որովհետեւ ամեն բանին վախճանն ընդունելի է, թառ- րերգութեանց վերջը խաղացուած զաւ- եշտներն ալ, թատրոնին մեծ բաղդ մը պատրաստելու վրայ են. Աս մասին բնաւ- գովնստ մը կամ բարեմաղթութիւն մը շատ չենք տեսներ. քանզի վստահ ենք թէ խմբագիր վերատեսուչը՝ բնութենէն իրեն առատօրէն շնորհուած ձիբըն ար- ժանաւորութենէն աւելի գոռոզանալով՝ ամբարտաւանութեան փորձութիւննե- րուն տեղի չփառ.

Թարգմանուած. Մէջմ. Հաւատիս.  
թիւ 862. Փետր. 1.

### Արգոյ խմբագիր,

Մէջմուայի Հաւատիս լրագրոյն թիւ  
362 փետր, 1. Թերթին մէջ չափազանց զարմանաց տեղի տալու՝ յօդուած մը կար- դացի ու զարմացայ. և թերեւս զարմանալէն չեմ կրնար դադրիլքանի կը մաածեմ թէ Մատուցառանի ընկերութիւնը, որուն յե- տին անդամներէն մէկնալնուաստ դանու- ած եմ, այդ բազմարդիւն լրագրոյն մե- ծապատիւ և անդամնէն խմբագիրն, ա- տանկ հեգնական գրութեան բնաւ տեղի տուած չըլլալով՝ ի՞նչ պատճառէ շարժ- եալ է արդեօք առ այդ.

Ըստ իս՝ լրագրապետները եթէ ան- կեղծ ազգասէրներ են, (ինչպէս որ հարկ է ըլլան), ընկերութեամբ ձեռք զարիլ- ուած գործ մը, առջի տեսութեամբ իրենց որչափ ալ փոքր տեսնուի, առ ի քաջալեր- ութիւն ազգայնց, յորդորական գրու-

թիւններով ոկտէպ է միաբանութիւններն խրախուսեն, և եթէ անոնց նպատակին մէջ սխալ դարձադրութիւն մը կը տեսնեն՝ ատի, անկեղծ գրութեամբ մը, ընկերու- թեան վարիչ պաշտօնատարներուն պէտք է զեկուցանեն. ապա թէ չընդունուի՝ այն ա- տեն իրենց կարծիքը աշխարհաքարոզ ընե- լու. և հասարակաց քննադատութեան տակ ձգելու ազատ են. սակայն այդ ալոյ գոենհիկ հեղնաբանութեամբ այլ ուղիղ սրտիւ, ան- կեղծ զդացմամբ, առանց ուղիղբանին աղա- ւեա սահմաններէն շեղելու պէտք է ըլլայ.

Մէր արդոյ խմբագիրը ի՞նչը աե- սաւ այս ընկերութեան. կարծեմ անօրէն ժողովոյն ՚ի դիմաց պաշտօնական գրու- թիւն մը կամ տեղեկագիր մը ստացած չէ, և ոչ ալ հրասւիրանաց տոմսակով մը ըն- կերութեան անդամակցութեան հրաւիր- ուեր է, և եթէ ատանկ ալ եղած ըլլար՝ Մո- րին Վեհափառութիւննեն այս եղանակ ընդու- նելութիւն դանելու էր. ուր թողունք որ, լսածնուռ նսյելով, իր ձրուիչը Մէջ- մուած ձգելու համար սենեակը պատահած- ատեն, բարեմտութեամբ ընկերներնէս մէկը, կանոնագրութենէն մէկ օրինակ մը յտնձներէ անօր, յուսալով թերեւ՝ որ Մէջմուայի Արդոյ խմբագրոյն յաջուական ծառայութիւնմը ըրած չըլլայ, որով նորա- հաստատ ընկերութեանը վրայօք՝ նպաստա- ւոր գրութիւն մը ընելու բարեհաճր, և ատուլ ընկերութեան հիմնագիրներուն բա- ջալերութիւնը կրկնապատկէ . . . Բարէ, այս է եղէր քաջալերական յորդորանքը :

Կա իմ զդացման միայն պատասխանա- տուեմ. Թող արդոյ խմբագիրը ի՞նք խորհի- թէ ընկերութիւն մը, որ դէթ ութունն հո- դիէ բազկացած է, ասանկ յանիրաւի նա- խատուելուն ի՞նչ չզդար . . .

Հոս իմ մտերմական ազգարարութեան վերչ տալով խմբագիր՝ որ լը- րագրոյդ էցերուն մէջ այս գրոյս տեղի շնորհելու բարեհաճրն .

Մնամ է՝ և

\*\*\*